

ՄՕՐԸ ԼԵԶՈՒՆ

Դեռ իրք քսան տարիներ տուաջ, հետեւալը կը պատմէին կովկասի Հայերը, Ժէ, դարու երկրորդ քառորդին, երբ Պարսկիները Օսմանյաններէն ետ առին Արարատեան գաւառը, քանդեցին Երևանի մեմբն Հայ Եկեղեցիներէն շատերուն զանգակատունները. բայց երբ առաջատակող բանակը մօտեցաւ Վաջարչապատի, Էջմիածնի վեհապետի մեջ տեսարանը, Մայր Տաճարը՝ իր կաթուղիկեռքը, զմբեթներովք և բարձրակառոյց զանգակատուններովք բանեց ամենանայուածքն ու սիրտը.

— Աշխարհի վրայ ցրտած բոլոր Հայերուն ամենէն մեծ սրբարանին, իրենց Մայր Եկեղեցին, Մայր Տաճարին առջև հասած ենք. լուր զրկեց Հրամատարը Ապարագեամին, պէտք է որ կործաննենք անոր զանգակատուններն ալ:

— Ո՛չ, պատասխանը բիրաւ սուրհանդակը քանի մը օր եաքը. թո՞ղ զէք մայրը կարենայ երբեմն երբեմն խօսի իր զաւակներուն հետ. մի՞ կորէք իր լեզուն:

Ու խնայուեցան Մայր Տաճարին զանգակատուններն ու զմբեթները:

Ասկէց է, կ'ըսեն, Էջմիածնի Եկեղեցին այդ ատենէն Զամլլի Քիլիս (= Զանգակաւոր Եկեղեցի) յորժորջումը. ինչ որ եթէ մէկ կողմէն պատմական եղելութիւն մը կ'արձանագրէ հասարակաց յիշողութեան մէջ, միւս կողմէ կը մատնանչէ Էջմիածնի բարյոյական նշանակութիւնը, նոյն օտարներու բմբոնումին համաձայն. անոր մայրական զիրքն ու սրբախօսիկ զերը բովանդակ Հայութեան վերաբերմամբ:

Հոյ զգացման և հայկական պատմութեան համար հաւասարապէս, սկիզբէն՝ մեծ; և հետզհետէ աւելի զեղեցիկ եղած է ան, Էջմիածնին:

Անունն իսկ, զոր կերպանցօքէն բարձր ու փափուկ ներշնչման տէր հոգի՝ մը պէտք է կերտած ու կիրարկած ըլլոյ առաջին անգամ, սրբազրաւ պատիկը, պատմութիւնն է իր էռութեան: — Մէր հաւատքին ըմբռնումովք, Աստուծոյ Միածին Որդին յատկապէս իջած է օր մը Հայա-

տան, Հայ Ճռզովուրզին հոգեսոր և ազգային փրկութեան զորձը ծրագրելու հոմար:

Ու այս ամէնը՝ միակ բառի մը մէջ. ԵԶՄԻԱՅԵՐՆ:

Առասպել կամ դիցավէպ չէ բնաւ ինչ որ այդ պզտիկ բայց չքեղ բառը կը ըրջանակէ իր ծոցին մէջ, այլ առ նուազն ապրուած մէկ տեսիլքը լուսաւոր մեծ սրափ մը, որուն մէջ իր ցեղին՝ իր պզտիկ ցեղին մեծ հոգին՝ ապրեր էր օր մը հզօր բուրախումներով: — Իր ապազային խորունկ ու անթեք հուաւորքը ունեցող ազգի մը հոգեբանական ամէնէն կարենոր մէկ պահը եղած է այդ տեսիլքի երկնումնին վայրկանը:

Լուսաւորիչէն առաջ, չուրջ երեք դարեր, Քրիստոնէութիւնը առաքելական քարոզութեամբ տարածուած և հաստատուած էր Հայաստանի մէջ. Խրոզութիւնն է այս՝ անսուրբկիորէն ապացուցուած: Բայց նոյնքան իրական և սույզ է թէ Աւետարանի հաւատքը, իրքն կազմակերպուած գրութիւն, իրքն ուրոյն նուիրապետութիւն, իրքն Հայոց Եկեղեցի, իր գոյութիւնը կ'սկսի Լուսաւորչի օրէն, Ան մանաւանդ եղած ըլլալով զայն իրը այդպիսի ինչ կազմակերպող և կնքող առաջին ձեռքը:

Արդ, կ'արժէ զիտել թէ Լուսաւորչի Տեսիլքին նկարագիրն ինքնին կը յայտնէ որ Հայ Եկեղեցին, իր կազմութեան առաջին վայրկիանէն իսկ. զինքը ծրագրող մաքին մէջ զոյցաւեցաւ իրքն Ազգային Եկեղեցի, (այս ստորոգիլին ըմբռներով պատմական նշանակութեամբ միայն՝ առանց որ և է վարդապետական առումի) այսինքն, իրքն կրօնական հաստատութիւն մը, որուն կոչումը պիտի ըլլար, նաև, քաղաքականապէս վտանգուած ազգի մը զոյութիւնը ապահովէլ և ամրապնդել բարոյական և հոգեսոր փրկութեամբ:

Այս սկզբունքը, քայլ առ քայլ բայց միշտ աւելի անեցուն արդիւնաւորութեամբ զործագրուեցաւ, Լուսաւորչի անմիջական և արեանառու յաջորդներուն օրով, հետազայ երկու զարերու ընթացքին, նախ Ա. Վրթանէսի ժամանակ, երբ Ազգին համար քրիստոնէական հաւատքով նահատակուած քաջերը իր հրամանաւ սրբոց կարգը զաւ-

ուեցան. յետոյ, Ա. Ներսէս Պարթիկի տառն, Եկեղեցւոյ իշխանութիւնը, բարեգործական հիմնորկութեանց հաստատումով Ազգին բարոյական կեանքը ուժաւութելու մեծ զորդին լծուեցաւ անձնութեամբ, և ի վերջոյ, Ս. Ասհակի և Ա. Մեհրապի թուուկանին, երբ Ազգային վերկենցաղումին սոկեզարը հրաշակերտուցացաւ հայերէն զիրերու զիւտով և հայ զբրականութեան ստեղծումով և մշակութեամբ:

Եւ այս ամէնքը, Լուսաւորչի տեսիլքէն մինչև Ասհակի տեսիլքը, ազգային տեսչականին իրականացման համար թափուած բոլոր ճիզն ու ջանքը կատարուեցան Վաղարշապատի, Արշակունեաց այս վերջին մայրաքաղաքին մէջ, որ երկնային անորդնութեամբ հիմու կը լինէր այսպէս առաջին քաղաքամայրը ազգին նույրապետական իշխանութեան, և ատով իուկ՝ հայունոր արգանդ վերածնութեան բովանդակ Հայութեան:

Այս պատճառաւ, ա՛լ այնոււետեւ, ժողովուրդը անոր վրայ տեսաւ միշտ խանդակաթ և փարիշ մօր մը պատկերը. ու Մայր-Եկեղեցի, Մայր-Տանար, Մայրախանի և Մայր-Արքու բացատրութիւնները, որոնց մէջն իր սրտին վրայ կը ծիածանուէին անոյշ և մաքուր լոյսի մը շողիւնները, ամէնուն հոգիններուն մէջ տպաւորուեցան անփոխարինելի քաղցրութեան մը ամէնէն սուըր ազգութեառով:

Յետոյ, երբ քաղաքական հանգամանքներու ետեւէն, Հայոց Հայրապետանոցը իրը տառը դարեր փոխազդուեցաւ դէս ու զէն, Ազգին զգացումին մէջ Էջմիածին պահեց զարձեալ և միշտ իր նըշնակութիւնը: Աթոռին այս տարուրեեհեալ վիճակը կը համարուէր զէպքերու հարկադրանքէն յառաջ եկած թափառականութիւն միայն, ու հայրապետները, թէն հեռու Էջմիածինէն, յաճախ կ'սուրբագրեին Կարողիկու Էջմիածնի, պանդիսեալ իւ

Սիրտերը չէին փրթած երբեք Լուսաւորչի Տաճարէն. հասկնալու համար թէ որչափ ճշմարիտ է այս մտածումը, պէտք է պատճութեան մէջ զիտել արտակարգորէն խանդակառ այն ողերութիւնը, զոր հայրապետական աթոռը Արտէն Էջմիածին

վերադարձնելու ձեռնարկը 1441ին յառաջ բերու ամբողջ Հայութեան մէջ, ու ընդհանուր զոհունակութիւնը: զոր այդ ձեռնարկին յաջողութիւնը պատճառեց:

Սոյոյ է թէ այս եղելութենէն ետքը, զես մինչեւ երկու դար, քաղաքական իրագարձութեանց հետեանքով, Էջմիածինի վրայ օր մը չձագեցաւ բարի աստղ մը, ճնաւուղ տայւ համար բարգուաճ կեանքինոր ըջաններու, այսու ամենայինի իր ուշը վառ միշտ մետքաց միշտ ժողովրդին սիրտին մէջ, ու նոր ժոմանակաց Խորենացին՝ Առաքել Դաւթիքեցին երբ կը զրէր մէկ, ու արուն ոի վերաց Աջոյն եւ Էջմիածնի ամենայն ազգն Հայոց կապեալ կայ, որքան պատմական նոյնքան բարոյական ճշմարտութիւն մը կ'արտայայտէր:

Սուրբին արցունքներէն՝ այսինքն ազգին վիշտէն իր բոցին սնունդը անոնց կանթեզը, ազգային յայուս, ժողովրդին երեակայութեան մէջ անչէջ մնաց միշտ Արագածի բարձունքին վրայ. ու Էջմիածնին, սպաւոր այլ որդեսէր մայր, իր զաւաներուն ի սփիւսս աշխարհի ցրուած Հայութեան խօսեցաւ միշտ իր յիշտակին քացցրութեամբը, իր աւանդութիւններուն՝ ըլքրութեամբը, իր մեսոնին շողակաթ օծութեամբը, իր սրբատառ կոնդակներով, իր հայրենաքարոզ նույիրակներով, իր սովերովին ու շարականովը, իր չնորդհարաշանութիւններով, իր զպրոցովին ու ճեմարանովը, իր Արագատովին ու բազմազան հրատարակութիւններով:

Վերջին պատերազմի ամէնէն բուռն աստիւթեանց միջոցին, երկինք այնպէս կամեցան որ զարձեալ կանգուն մեաց Հայոց Մայրավանքը, Էջմիածնին, Լուսաւորչի Մայր Տաճարը, իր զմբեթովին ու զանգակատուններովը, որոնց վերջին պահուն նորէն խօսյեր էր թնդանոթը, անգամ մը իր հրաշունչ երտուլը անոնց ուղղելէն ետքը: Ազգն համօրէն իրաւունք ունէր այս գեղքին մէջ ևս տեսնելու խորհրդանշանական եղելութիւն մը. Աստուած նորէն պահու էր մօրը լեզուն, որպէս զի անիկախօսի իր մօտը և հեռուն, աշխարհի չորս ծայրը ցրուած վշտահար զաւակներուն, վշտահար Հայութեան:

Բայց ան լուս է ահա տարիներէ իվեր . . .

Աւ լոռօթիւնն է նաև որ կը տիրէ միշտ իր չուրջը . ինչ որ կ'իմանմնք իր մասին, տարտամ լուրերու և տարաձայշնութեանց այն փշրանքներն են միայն, զորս հովիր մերթ ընդ մերթ կը նետեն մեր մէջ այս կամ այն անկիւններէն:

Ո՞վ է համբացուցեր մօրը լցուն . և ինչո՞ւ՝ կերպով մը հարկադրուած այդ լուս թիւնը իր մասին:

Այս հարցումներուն պատառիսանը, առ մէն Հայու համար ո՛րքան խոռոշիչ նոշնքան շիկնեցնող, սիրտերնուս մէջ է արդուն: Պէտք չունինք այժմ մասնաւորութիւններով գրագելու . բայց ամէնքը պարտական ենք կարծեմ մտածելու թէ այդ լուսիւնը աւելի քան ահաւոր, այսինքն մասնացուցիչ բան մը ունի իր մէջ: Անիկա կը նշանակէ, Կիլիկիոյ Ծորհապարդ կամողիկոսը կ'ահազանդէ ԿԾԱԱ ախտղոսին ներքե արտօսրագրած իր՝ առջերուս մէջ, թէ Հայ եկիցիցոյ նուիրապեսուրիւնք ի վաճագի և, նախ իր կեզրոնին եջմաննի մէջ նոյն իսկ:

Ամենայն Հայոց Հայրապետութիւնն Աթոռանիստ սրբավայրը կը թուի մօտեցած ըլլալ ու կէտի մը, որմէ անցին անիկա պիտի գագրի այլ ևս Հայաստանեայց նկեղցույց կեղրոնն ըլլալէ:

Տիուր է անշուշտ այս մտածումին տըւած տպաւորութիւնը . բայց իմ համեստ դատումովս, չա՛տ աւելի տիուր է այն տըրամզրութիւնը որ կարծես թէ սկսած է ուրեք ուրեք միտքերը նախապարաստել համակերպելու ի վերջոյ այդպիսի կացութեան մը, և այժմէն խորհելու նոյն իսկ թէ ո՛ւր պիտի փոխազրուի կամ ինչո՞վ պիտի փոխանակուի կէմիածնը, երբ այլ ևս տեղ ցոյց չտրուի իրեն Արարատիան դաշտին մէջ, Վաղարշապատի տաընթեր:

Այսպէս, լուսեցաւ թէ մտածուած է ոմանց կողմէ որ, այդպիսի պարագայի մը մէջ, Մայր Աթոռոյ տեղափոխութեան յարմարագոյն վայրը պէտք է նկատել Արտազու Ս. Թագէի վանքը, ի Պարսկաստան, իրեր ազգին նախալուսուրչեան աթոռներէն մին:

Ուրիշներ խորհեր էին նորհրդային Հայաստանի արտաքոյ մնացած Հայութիւ-

նը նուիրապետորէն կիլիկիոյ կաթողիկոսութեան ենթարկելու հնարաւորութեան մը վրայ:

Եղան դարձեալ ոմանք, որ թէ կ'ջմիածնի և թէ կիլիկիոյ հայրապետական աթոռներուն մօտաւուս եղերտական վախճանին միանդամայն երկիւղալից, ազգացին իմաստութիւն նկատեցին Հայաստանեայց Եկեղեցւոյ նուիրապետութեան համագոյին գահուն զիրքը փոխանցել Հայոց Երուսաղէմի Առաքելական Աթոռին, աչքի առջն ունենալով Ս. Քաղաքին ներկայ առաւելութիւնները, և Ս. Յակոբեանց վանքին արդի ուսումնական ևւ վազեմի միաբանական բարգաւաճ զրութիւնը:

Այս երեք միջոցներուն վրայ առանձինն անդրտպանակէ առաջ, կ'ուզէի սակայն երկու տողագութիւնների առնել նախ սապարագուն թէ ո՛րքան հրմաւոր կրնայ ըւլալ կ'ջմիածնի մասին զզացուած այդ մըտավախութիւնը:

Հայութեան ամենամեծ մասը այժմ կ'ապրի եօրհրդային Հայաստանի և ետք ըրդային Միութեան սահմաններուն մէջ: Այս զիտինք թէ ամենաստուար այդ մնձումանութեան մէջ զոյզն փոքրամասնութիւնն մը կայ որ, առաջնորդուած Ազատ Եկեղեցի կոչուած փատառողջ շարժումէ մը, զադջն եթէ ոչ ընդգիմագիր վերաբերմունք մը ունի Մայր Աթոռոյ հանդէպ. իսկ այդ կերպ վերաբերմունքը ուղղուած է — ինչպէս իրենք իսկ այնքան ճիգ կ'ընեն հուստելու — ո՛չ թէ կ'ջմիածնի զազափարին, Մայր Աթոռոյ նուիրապետական կաղմին և զրութեան, այլ հոգեոր Պերագոյն եղուուրզի ձեին, ևւ աւելի անձնական շարժակիթներով, հաւանարոր անոր անդամներու անձին դէմ:

Պարզ է ուրեմն թէ բավենդակ Հայութիւնը, Հայաստանի մէջ եւ անկէ դուրս, հոգին փարած կը մնայ միշտ կ'ջմիածնի անուան և այդ մտածումին՝ որուն պատկերն է միայն իր բառը:

Արդ, հնո՞ր է միթէ, կամ ներելի՞ է մտածել նոյն իսկ թէ Հայաստանի ներկայ կառավարութիւնը, բախտորոշ վայրեկեանի մը մէջ, Հայութեան հոգեոր կեանքին ազգային ողին ներկայացնող Հաստատութեան նկատմամբ պիտի ուզէ ունենալ այն-

պիսի կեցուածք մը, որ խորանի վիշտ միւ-
այն պիտի պատճառէ ամրոջ այս ժողո-
վուրդին։ Հայտառանի կառավարութիւնը
հայտ թեան սրտին զէմ պիտի առնու այն-
պիսի քայլ մը։ — կը փափաքիմ տարա-
կուսիլ զեռ այս մտօրին։

Ոզին՝ որ անիկա չարունակ պարզեց
Հայ հայրենիքին տնտեսական և քաղա-
քակրթական բարգաւաճութի ընդհանուր
աշխատութեանց միջոցին, արդարամիտ
այն վարմութքը, զոր կը թուի ան չոյց
տալ, հայկական ուղղագրութեան մտօրին
եղած հապճնեզ և սխալ տնօրինութեանց
վրայ ուղելով անզրադառնալ վերտին, և
վերջապէս այն իրողութեանը թէ, հակա-
ռակ մեր զգացումները գառնացնող ինչ
ինչ զէպքեռու, ետքհրգային Միութեան
պարագրութեան մէջ ստեղծուած հակա-
կօն պայքարի միջոցին, Հայտառանի մէջ
և էջմիածնի հանդէպ տեղի չունեցան այն
սասակութիւնները, որոնք նոյնքան անո-
պայ խմզդութեամբ ի յայտ եկան Մոռ-
կուայի և Տիգիսի և իրենց շրջանակնե-
րուն մէջ, անոնց եկեղեցական զարդոցա-
կան և նուիրապետական իշխանութեան
դէմ, այս ամէնը կը թելադրեն զմեն պար-
զապէս բոլորովին անձնատուր չըլլալ տա-
կաւին տիսուր յունեսութեան մը։

Ի՞նչ որ ալ ըստի, երեսյթները ի՞նչ
գոյներու տակ ալ ներկայացնեն իրակա-
նութիւնը, պէտք է ընդունիլ թէ Հայտա-
ռանի Հանրապետութեան արդի վարիչնե-
րը Հայ են ամէն բանէ առաջ, և անկա-
րելի է որ Հայեր, որոնք ազգին պատմա-
կան ինքնութեան և բարոյական առաքի-
նութիւններու փաստն ունին իրենց զի-
տակցութեան մէջ, ուղեն շնասնալ թէ
անհնար է տապարի հարուածով մը կոր-
ծանել ժողովուրդին ճակատազրին վրայ
այնքան մեծ և բարի ազգեցութիւններով
և արզիւնքներով յայտնազործուած զա-
րաւոր զօրութիւն մը. անկարելի է որ
այսպիսի համոզումներով սրտապնդուած,
անոնք չուզեն այդ ուղղութեամբ մշակել
նաև ետքհրդային զրութեան գերազաս և
իրաւասու շրջանակները։

Մեր համոզումը, աւելի անկեղծօրէն
մեր իզձն ու ակնկալութիւնն է տափկա։

Հայ եկեղեցւոյ նուիրապետական իշ-
խանութիւնը կարծուածին պէս ի վտանգի

չի կրնար եղած ըլլալ իր կեզբանին մէջիսկ, կիլիկիոյ մէծհոգի այլ դժբախտ Կոմիզողին կոսը, որուն զժխում նախազզացումներէն ոչ մին սակայն սոսած է ցարդ իրականութիւնը, սրտազինս կը փափաքինք որ գէր այս անզոտ սխալած ըլլայ իր այդ թուի-
քին մէջ։ Եւ թոյլ կուտանք նոյն իսկ մե-
զի, ըստ սմանց թերեւս չափականց միա-
միտ յոյսով մը, խօրհերու թէ տզզին ընդ-
հանրական Հայրապետը, ևթէ կարենար, այդ նոյն յուսազիր ոզիով պիտի խօսէր մեզի, էջմիածնին, այս խնզրոյն համար, լաւատեսութեան ազրիւր մը պիտի ըլլար, ևթէ մայրը կարենար խօսիլ իր զաւակնե-
րուն հատ։

Ու մեր միտքը ընդունայն թափա-
ռումներով պիտի չչարժակուուէր նոյն ա-
տեն այլազան ուղղութիւններու վրայ, ի
վտանգի համարուած կացութեան գարման
փնտակու համար այս ու այն պատմական
կամ նուիրապետական զիրքերէն։ շար-
ման՝ զոր անոնք պիտի չկրնային մատու-
ցանել, տրւեալ այն պայմաններուն մէջ, ուր կը զանուին այժմ իրենք։

Գանիրէ ԹՈՐԴՈՒՄ ԵՊԻՍԿՈՊՈՅԱՌ

ԳԵՐԵԶՄԱՆԻ ՊԱՐԴԻԱ ԸՆԱ

Պիրոյ ճաղիկ, ինչ կ'ընն դուն
Բզինք րշող արցունին այգուն։

Պարդի այ հարցոց ԳԵՐԵԶՄԱՆԻ, Պուն ինչ կ'ընն որոնն կ'ընկինի
Քու մըշարաց խորիս մէջ սկա։

Պարդի ընաւ . Ա'վ ԳԵՐԵԶՄԱՆ զէջ,
Ա'յն ցոյկուլ կը շինակ և
Միկրի յանցի բոյրեր պիկախ։

Ու ԳԵՐԵԶՄԱՆ. «Եւ այն հոգին»
Ու ինձ կու զան, լաց' դաղիկ,
Հրեշտակ կ'ընն երկրնի մէջ։

Վ. Հիկո